

—= Ս Ի Ռ Ա =

ԻԴ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1950

≈ ՅՈՒՆԻՍ-ՅՈՒՆԻՍ ≈

ԹԻՒ 6-7

ԽՄԲԸԴՐԱԿԱՆ

ՊԱՂԵՍԻՆԻ ԱՂԵՏԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ

ԵՒ

Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՈՒ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Պաղեստինի աղէտը ծանօթ է բոլորիս, իր ծանրակշիռ հետեւանքներով, իր անդարմանելի աւերներով ու վէրքերովը։ Յարդ այս էջերէն խօսած ենք Ս. Աթոռոյ տագնապին և մերազնէից նիւթական ծանր կացութեան շուրջ։ Պաղեստինի աղէտը զրկած է Ս. Աթոռոյ երեք տարիներէ ի վեր կալուածական և եկամտային իր բոլոր միջոցներէն, ինչպէս նաև Պաղեստինահայութիւնը երկրէն ապրելու կարելիութենէն։ Սակայն չնորհիւ արտաքին օժանդակութիւններու, Սփիւռքի մեր հարազատներու կողմէն, կազն ի կաղ և տնտեսական դժնդակ կացութեան մը ընդմէջէն, կը շարունակենք մեր կեանքը, մինչև որ ծագի Աստուծոյ արդարութեան և խաղաղութեան արեւը Ս. Երկրի վրայ։

Բայց տնտեսական այս անելին եզրը կայ դեռ վիճ մը, որուն մտածութիւն է այժմ որ ամենէն աւելի կը վրդովէ ու կ'ամրոխէ Ս. Յակոբեանց զինուորեալ և ազգային իրաւանց պաշտպան Միարանութեան միտքն ու սիրտը։ Ատիկա մեր վասուած շէնքերէն աւելի, մեր վասուած և կործանած Եկեղեցիներուն դառն կսկիծն ու տագնապն է։

Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարը, անոր յարակից Էջմիածին Եկեղեցին և Ս. Հրեշտակապետաց Եկեղեցին ոռումքերէն վիրաւորուած և ծանր ցնցումներ կրած են, ու կը կարօտին մասնակի բայց հիմնական նորոգութիւններու։

Պաղեստինի դէպքերու նախօրեակին, Գեթսեմանի ձորին մէջ գտնուող Ս. Աստուածածնայ զերեզմանի նախարեան Եկեղեցին՝ որուն արտաքին գաւիթը և մուտքը տակաւին նոր վերահաստատուած էին իրենց նախկին շքեղութեանը մէջ, Յունաց պատրիարքարանի հետ համահաւասար, 1948 Յունուար 5 ի զիշերը յանկարծական և աննախընթաց տեղատարափ անձրեւներու հեղեղներով լեցուեցաւ։ Խորտակուեցան նոր դուռն ու զաւթի պատը, և փճացան ներքին առարկաներու մեծ մասը։ Քանդուեցաւ Ս. Կոյսի գամբարանը և անոր առջեւի մեր պատարագամատոյց սեղանը, վասուեցան մեր բոլոր իւղաներկ պատկերները, կանթեղները, ջահերը, պահարանները, զգեստեղէնները, հազարներու համոզ արժէքով։

Ամերիկային Տիար Եղուարդ Կիւլպէնկեան, Ա. Աստուածածնայ Եկեղեցւոյ նորոգութեան համար նուիրած էր 1000 Պաղեստինեան, խոստանալով մնացեալ նորոգութեան ծախքեր ևս հոգալ: Յոյներու և մեր միջև զոյացած համաձայնութեան համեմատ, շուտով պիտի սկսինք Եկեղեցւոյ նորոգութեան զործը՝ երկու Պատրիարքարաններու կողմէն ընդունուած ծրագրի մը համաձայն: Տակաւին նորոգութեան ծախքերու ընդհանուր և վերջնական դնահատումը եղած չէ, սակայն մեզի ինկած բաժինը քանի մը հազարներու կը հասնի:

Գեթսեմանիի Ա. Աստուածածնայ Եկեղեցին ամենահին Եկեղեցիներէն մին է, կառուցուած Ե. դարուն Մարկիանոս կայսեր կողմէն, շուրջ 453ին: Եկեղեցին սկզբնական շրջանին կառուցուած էր շքեղօրէն, ճիշդ Քրիստոսի Գերեզմանին նման՝ կամարներով և սիներով զարդարուած էր Ա. Կոյսին զերեզմանը, պսակուած ոսկիէ և արծաթէ պատուական անօթներով: Կամարներն ու պատերը ծածկուած էին որմանկարներով, որոնք կը ներկայացնէին Ա. Կոյսի կեանքին մեծ առիթները և աւանդութիւններէն ելուզուած տեսարանները: Տաճարը ունէր նաև վերնայարկեր, ուր կ'ապրէին աւելի քան հարիւր կոյսեր, ըստ Եպիփանի վկայութեան, և ասոնք էին որ կը պահպանէին Տիրամօր զերեզմանը, վանահօր մը հսկողութեան և ուղղութեան ներքեւ:

ԺԱ. դարուն կը քանդուի Եկեղեցին, հաւանաբար Խաչակիրներու կողմէն երուսաղէմի զրաւման ընթացքին: Եկեղեցին թէկ կը կործանէր բայց Ա. Կոյսի զերեզմանը անաղարտ կը մնար: Godefroy de Bouillon, Ա. Քաղաք զրաւող ֆրանկ այս յաղթականը 1130ին վերաշինեց քանդուած Եկեղեցին:

1187ին Սալահտամինի յաղթութենէն յետոյ, Եկեղեցիին բոլոր մասերը, հիւանդանոց, և վերնայարկի բաժինները քանդուեցան և անոնց նիւթեղէնները դործածուեցան քաղաքին պարիսպներուն խրամատները նորոգելու համար: Քանդուած մասերու հողերը դիզուեցան Եկեղեցիին շուրջ, բարձրացան մինչև տաճարին պատուհանները, և երբեմի լուսաւոր Եկեղեցին մնաց ստուերի մէջ:

1948 Յունուար 5ի Գեթսեմանիի Ա. Աստուածամայր Եկեղեցւոյ ողողումը աննախընթաց պարագայ մը չի կազմեր սոյն Եկեղեցւոյ տարեգրութեան մէջ: Պատմութիւնը մէկէ աւելի պարագաներ կը յիշէ երբ տաճարը առարկայ եղած է ոչ միայն մարդկային վայրագութիւններու, այլ նաև բնական աղէտներու: Այս առիթով, ինչպէս յիշեցինք վերը, մեր և յոյն Պատրիարքարաններու փափաքն է կարելի վայելչութեամբ զարդարել Եկեղեցին, քրիստոնէական այդ աղուոր և խիստ ուշազրաւ սրբավայրին տալու իրեն վայել կերպարնքը, որպէսզի հնութեան և սրբութեան դրոշմով օծուն այդ զոհարը իր վայելուշ շքեղութիւնը կարենայ հազնի:

Քանդուած է նոյնպէս հայապատկան Ա. Փրկչի Եկեղեցին և վանքը, պարիսպէն գուրս Սիոն լեռան սրտին վրայ: Ա. Փրկչայ վանքը շատ հին է, համաձայն Ա. Տեղեաց յիշատակարաններուն և աւանդութեան, և կառուցուած է Կայիրափայի տան տեղույն վրայ 530ին, հիներէն կը կոչուի նաև Քրիստոսի երկրորդ բանտ: Եկեղեցին շինուած էր յանուն Ա. Պետրոսի, սակայն մեր յիշատակարաններուն մէջ միշտ Ա. Փրկիչ կոչուած է, ի յիշատակ մեր Տիրոջ չարչարանքներուն:

Քանտը քառակուսի փոքրիկ սենեակ մըն է, պատարագամատոյց սեղա-

նով, ուր դրուեցաւ մեր Տէրը Կայիշափայէն դատուելու բերուած ատեն: Ա. Փրկչի Եկեղեցին մէջ կը մնան նոյնպէս Ս. Գերեզմանի կափարիչ վէմը, որուն վաւերականութիւնը ընդունուած է օտար Եկեղեցիներէն և պատմիչներէն: Ա. Փրկչի Եկեղեցին ունի ուրիշ երկու պատրարքամատոյց սեղաններ, մին յանուն Ս. Երրորդութեան և միւսը յանուն Ս. Զարչարանաց:

Եկեղեցին գաւիթը, Գր. Պարոնտէր պատրիարքէն սկսեալ իրը զերեզմանոց կը ծառայէ Ս. Աթոռոյ գահակալներուն և այլ բաղմերախտ բարձրաստիճան Միաբաններուն: Ս. Փրկչի վանքին քովը կայ նաև ազգային մեծ զերեզմանոցը, ամենէն փառաւորն ու ընդարձակը միւս յարանուանութիւններունեցածին հետ համեմատած:

Ս. Փրկչի վանքը Բ. դարէն սկսեալ պատկանած է Հայոց, համաձայն օտար և հայ յիշատակարաններու: Գաղաքին պարիսպէն դուրս գտնուած ըլլալուն համար գուցէ, վանքը դարերու ընթացքին ենթարկուած է միշտ յարձակումներու և կողոպուտներու: Սակայն հակառակ այս կրկնուած աղէտներուն և կործանումներուն, Երուսաղէմի Հայ Միաբանութիւնը դարուց ի դարս երբեք չէ ընկնծուած, այլ կամքի ու հաւատքի զօրեղ ուժգնութեամբ մը դիմակալելով՝ ի վիճակի եղած է շարունակ աղատիլ ու վերաշնել վանքը, պահպանելով սրբավայրին վեհութիւնը:

Կարելի է ըսել այս վանքին համար թէ անիկա չնորհիւ իր բացառիկ կարեւորութեան և դիրքին, նահատակ վանք մը եղած է: Պաղեստինի այս աղէտին մէջ նոյնպէս Ս. Փրկչիը միակը եղաւ քրիստոնեայ սրբավայրերէն, որ կրեց պատերազմին հարուածները և քանդուեցաւ:

Ս. Փրկիչը Սիոն լերան վրայ իր ընդարձակ շրջապատով և ազգային զերեզմանոցով կը զրաւէ բացառիկ դիրք, այցելու ուխտաւորներու ուշադրութեան և քրիստոնեայ միւս յարանուանութեանց նախանձը զրգուելու աստիճան:

Յիշեալ Սրբատեղիներու նորոգութեան և վերաշնութեան հարցը մեծ ծանրութիւն է այս տրաում և աղքատ օրերուն, մեր տկար ուսերուն և վտիտ պարանոցին համար, սակայն, «Լուծ քաղցր», քանի որ ու է մէկէ աւելի Ս. Յակոբեանց Միաբանութիւնը ի վիճակի է զգալու թէ այդ նուիրական ծախուց մասնակցութեան հարցը, մահու և կենաց խնդիր է մեզի համար, հարց՝ որմէ կախում ունի Ս. Երկրին մէջ դարերէ ի վեր մեր ունեցած այնքան պատուաւոր և փառաւոր դիրքին պահպանումը, որ մեր կեանքին դիմն իսկ է:

Միջոցներէ զուրկ է այժմ Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը, այդ ծախութերուն ընդառաջել կարենալու համար, միւս կողմէն վհատիլ մեղք և նոյն իսկ ոճիր պէտք է նկատենք մեզի: Գիտենք նոյնպէս թէ նման պարագաներուն ամենուն միտքը ունեւորներուն է որ կ'ուղղուի, որոնց մէջ զիտենք թէ չեն պակսիր սրտի և հոգիի զանձերով արդարեւ հարուստներ: Սակայն մեր ժողովուրդին իրական հարստութիւնը կը սկսի Այրիին Լումայէն, որ անոր ամէն ինչն է, և կը համնի մինչև հարուստին շատ կամ քիչ չափով բայց սրտանց տուած տուրքը:

Ազգին և Եկեղեցին ամբողջ կայքն ու զոյքը արդիւնք է այս հարստութեան: Այս Հաստատութեան միայն նոր ժամանակաց շրջաններէն յիշելով, եթէ Պարոն-Տէր և Նղթայակիր պատրիարքները փրկած են Երկիցս այս վանքը, փրկած են զայն՝ հարստութեան այդ աղքիւրին միայն դիմելով: Նղթայա-

կիրարու ժամանակը եթէ մասամբ անցած է, սակայն ժամանակին պահանջքները միշտ նոյն կը մնան: Զկայ Նղթայակիր, բայց կայ շղթայակիր Միաբանութիւնը, որ պիտի ընէ իր կարելին՝ իմաստութեամբ և մաքուր հոգիով մօտենալու համար մեր ժողովուրդի սրախն, ազգային այդ մնայուն և մեծ հարստութեան:

Այդ սիրաը զիտէ բարախել միշտ, երբ վտանգի տակ է իր մոքի և հոգի հարստութիւնը, իր կեանքին ոյժ և լոյս տուող ոգին: Զոհողութեան այս արարքը շատ լաւ հասկցած էին մեր նախնիք, և այս ոգիին չնորհիւ է որ մենք կրցած ենք ապրիլ դարերով: Թերթեցէք մեր բոլոր եկեղեցիներու, դպրոցներու և ազգային հաստատութիւններու յիշատակարանները, և դուք պիտի տեսնէք թէ անոնք բոլորը զոյաւորուած են հայ այրիներու լումաններով:

Այն հայ այրիներու լումաններով վառ մնացած է դարերով մեր Եկեղեցւոյ կանթեղը, մեր ազգային հաստատութիւններու սովոն, վասնգի այն վայրկեանին երբ ժողովուրդ մը կը դադրի զոհելէ ինքզինքին և իրեններուն համար, կը դադրի զոյութիւն ունենալէ: Կենդանական աշխարհի մէջ երբ կենդանին կը վիրաւորուի, կը լզէ իր վէրքը, զայն բուժելու դիտումով. և կամ իր բոլոր ներքին գիմագրական ոյժերը կը լարէ բուժելու համար մարմանին վրայ պատճառուած վէրքը: Նոյն այս կենսական իրողութիւնը ուրիշ երեսներով կը կրկնուի ընկերային կեանքի մէջ, բոլորը մէկի համար, և մէկը բոլորին: Յաւետենական է Առաքեալին խօսքը, երբ մարմանի մէկ անդամը վտանգուի կամ վիրաւորուի, ամբողջ մարմինը կը մասնակցի այդ ցաւին և կամ վտանգէն զայն փրկելու զործին:

Օքնութիւն, յաւերժ օքնութիւն յիշատակին այս յարկին ներքեւ դարերէ ի վեր զմեզ կանխող զինուորեալ Միաբանութեան, որոնք ամենայն իմաստութեամբ տնօրինած են ամէն ինչ որպէսողի այս Հաստատութիւնը կարենայ դիմել միշտ դէպի աւելի լաւագոյնը: Սակայն կեանքը իր դժուարութիւնները ունի, այսօր լցուած է մեր վշտի և չարչարանաց բաժակը, դժբախտութիւն իր բոլոր ձեւերով իջած նստած է Ա. Աթոռոյ և իր պարիսպներուն ապաւինած մերազն ժողովուրդին վրայ, ու հրաշք է որ ան կը շարունակէ տակաւին կեանքը իր բոլոր երեսներով: Այդ հրաշքին աղբեւրը մէկ կողմէն մեր Եկեղեցին է, և միւս կողմէն Հայ ժողովուրդը: Առաքինութիւններ՝ որոնք մահէն ու նեղութիւններէն շվախցող և նոյն ատեն իր կեանքին իրաւունքին կառչած ժողովուրդի մը հողիին բարացուցականը կը կազմեն: Ատենն է որ մեզի ուղղուած նկատենք Ս. Գրքի պատուէրը. «Ել ի վերայ լերինդ բարձու, աւետարանիշը Սիոնի, միսիթարեցէք, միսիթարեցէք զժողովուրդ իմ, ասէ Տէր»:

Հոս ուրախութիւնն ունինք յիշելու երկու նուիրատուններ, մին՝ զոր յիշեցինք արդէն, բարեկրօն Տիար եղուարդ կիւլպէնկեանը, ինքնաբերաբար զրկած է իր լուման, երբ հազիւ լած էր Ա. Աստուածամօր Եկեղեցիին ողողման և նորողութեան խնդիրը: Խակ միւսը դարձեալ Ա. Աներիկայէն, փափաք յայտնած է իր օժանդակութիւնը ընթացականը յիշեալ այս զոյզ Եկեղեցիներէն միոյն նորողութեան: Նուտով պիտի անդրադառնանք յիշեալ զոյզ բարերարներու այս արժանավայել զործին: